

զինքը պսակելու , որ քաղաքական ասպարիզին մէջ ունեցած քանի մը փայլքն անոնց քով կը նուազին : Այս ասպազայք ոչ այնչափ այս մեծ մարդու քաղաքական որպիսութիւնները պիտի քննեն , որչափ անոր գիտութեան տուած անհոն յառաջադիմութեանցը վրայ պիտի զբաղին :

Վիտուութեանց ճեմարանին մշտնջենաւոր ատենադպիր ընտրուելով , 17 օգոստոս 1830 , շատ պայծառացուց այս պաշտօնն աննմանելի կենսագրական տեղեկութիւններովն հին ու նոր գիտնոց վրայ :

Արակոյ միշտ սիրեց ընտանեկան կեանքը : Աորս կողմը կը բոլորէր այն ամէնքն որ իրեն հետ արեւակցութեան կապով զօգուեր էին , և մեծ խնամքով կը տքնէր իր ընտանեաց ամէն մէկուն ասպազայ բարօրութեանը : Այրազոյն անշահասիրութեամբ մը , կը նուիրէր իր դրամական դուզնաքեայ մուտքը յօգնութիւն ազգականացն , որոնց բաղդը ձեռնտու չէր եղած :

Կենաց վերջի տարիները Արակոյ աչքին տեսութիւնը գրեթէ բոլորովին կորսնցուցեր էր , 'ի վերայ այսր ամենայնի կը պատրաստէր իր գրուածոց հրատարակութիւն օգնականութեամբ իւր բարեկամին Պառալ գիտնականին , որ մահուանէն վերջն ալ շարունակեց աչքէ անցընելու ձեռագիրներն ու տրպագրութեան տալու :

Կնքեց Արակոյ կեանքն ակադձուն արդեամբք գիտութեան 14 հոկտեմբեր 1853 , և իրմով Վազգիտ ու բովանդակ Արոպա կորսնցուց այն մեծահանձար մարդիկներէն մէկն , որ երբեմն երբեմն դարուց ընթացիցը մէջ կը յառնեն , և բոլոր Արիզ քաղաքը դղրդեցաւ իրեն յուղարկաւորութեան օրը , և երևելին Ֆլուրանս իր պաշտօնակիցը գերեզմանին վրայ յիշեցուց անոր բարուց ազնուութիւնը , և իր երկասիրութեանց մեծութիւնը :

Արակոյ երկու որդի թողուց , որոնք ժառանգեցին անոր փառքն ու անունը , և ինքն աղքատ մեռաւ . վասն զի շատ

առատասիրտ եղեր էր առ այլս , և անշահասէր 'ի վեր քան զամենայն :

Կը շարունակուի :

Քրտիւնք :

Սարդուս կաշին կը բաղկանայ թելաւոր , ընդդիմակալ և զգայուն թաղանթէ մը , որ բոլոր մարմնոյն մակերեւոյթը կը պատէ և կ'երկըննայ ինչուան բնական ծակուց բերանը , ուր այլ և այլ հիւթաւոր մասանց կը բաշխուի : Սարդուս կաշին աս կազմուածը կ'ըսուի Տորթ : Արձակ մակերեւութին վրայ բազմութիւն մը կ'երևան թեթե խորտուբորտութեանց՝ որ Բլախի կը կոչուին և ըստ բնապատմաց հոն կը վերջանան զգացական ջղերուն վերջին բաժանմունքը : Այլ բլրակներն առանց մասնաւոր կարգի մը բոլոր մարմնոյն վրայ ցրուած են բաց 'ի ափէն ու ներբանէն , ուր զուգահեռական կարգաւ մը շարուած են բոլորաձև կամ թերաձև գրծերով , ինչպէս աչքի ալ յայտնի կ'երևան : Իսկ մարմնոյն մակերեւութին միւս տեղուանքն եղած բլրակները չեն տեսնուիր . վասն զի կաշին ուրիշ մաս մը , որ վերնատորթ կ'ըսուի , կպած ըլլալով բոլոր մորթին վրայ նման վէճնիճի , կը պաշտպանէ անոր կարգէ դուրս ըզգայունութիւնը արտաքին մարմնոց ազդեցութեանը դէմ , դատարկ միջոցները կը լեցնէ և բլրաձև բարձրութիւնները կը ծածկէ : Վիին մէջ և ներբանին տակ կը վերնամորթին արտաքին մակերեւութին վրայ դիւրաւ առաջ կու գան մորթական այս խորտուբորտութիւններն , որով այն մասերն առանձին երեւոյթ մը կ'առնուն : Աող ներեն ընթերցողք այս անդամազննական նկարագրութիւնները , որ ամենակարեւոր են հետագայ բուսութիւնները լաւ ըմբռնելու համար :

Արդ երեւակայեք նուրբ ու երկայն խողովակ մը , որուն մէկ ծայրը միայն բաց ըլլայ , որ բոլոր կաշին , այսինքն թէ մորթին և թէ վերնամորթին

Թանձրու թեւէն անցնելով գայ այս վերջինիս ազատ երեսին վրայ բացուի և միւս կողմանէ երկայնի մինչև մորթին խորը, ուր այս խողովակը կ'ամփոփուի և ինքն իր վրայ կը կծկի, նման կարժի մը վրայ պատատուած մանածի: Ըստ գաղափարը պէտք է ունենալ քրտինքի գործարաններէն կամ ըստ բնապատմաց Իրոնի Գեղջերէն¹ մէկուն վրայ, որոնց պզտիկութիւնը գրեթէ մանրադիտական է, և ամենէն մեծերն հազիւ թէ մէկ հազարորդամէր տրամագիծ ունին: Շատն ալ ամենափոքր աւազա հատի մեծութեամբ կաշիին ներքին երեսին խորը կախուած են նուրբ թելով մը, որ աւելորդ հեղանիութիւն զուրս հանող խողովակին մասն է և ապափիլ² կ'ըսուի: Ըստ ապաւիժիչ անցքերուն բերանն որոշելն ընդհանրապէս շատ դժուար է. բայց սակայն աւելի դիւրաւ կը տեսնուին և գլխաւորապէս մատերու երրորդ կարգին մսուտներուն վրայ: Իրաչար բլրակներէն ձեւացած գծական կարգերուն ծայրը շատ տեղ թէթեւ մը ներս գնացած է, որ ինչպէս յայտնի կ'երևայ ուրիշ բան չեն՝ բայց եթէ քրտնաբեր գեղձերու բերանները կարճատես աչքերն առանց մեծ դժուարութեան կրնան այս բանս դիտել, իսկ այլոց համար ոչինչ մեծութիւն մը բաւական է:

Երբ մտածենք մարդուս ամառուան տաքերուն մէջ կորսնցուցած բազմաբուղի քրտանց քանակը, կը զարմանանք թէ ինչպէս կրնան աս փոքր գործարանները բաւական ըլլալ. բայց հոս տարածոցը թիւէն կը փոխանակուի: Սաբէյ գիտնականը ձեռքին վրայ մէկ քառակուսի հարիւրորդամէր ընդարձակութեան մէջ 806 գեղձային բացուածք համրեց, յորմէ հետեւցուց թէ այս գեղձերուն թիւը գոնէ պիտի ըլլայ 700,000 որ թէպէտ երկու հազար միլիոն կը համարէ Էյվէնհոբ, բայց հանդերձ այնու բաւական է զանազան պարագաներու

1 Գ. Գ. Glannde sudorifere.
2 Գ. Գ. Canal excreteur.

մէջ քրտանց առատութիւնը բացատրելու, և ինքն իսկ Սաբէյ կ'ըսէ թէ իր գտած թիւը շատ աւելի նուազ է քան թէ չափազանց:

Ըստ այս գեղձերէն ապաւիժած քրտինքը նոյն չէ մարմնոյն բոլոր կէտերուն վրայ: Եւրաքանչիւր ոք կրնայ գիտնալ մի և նոյն մարմնոյն այլ և այլ կողմերուն քրտանց ունեցած առանձին հատը, որ նաև շատ անգամ անձէ անձնալ կը տարբերի: Դժուար է մարմնոյն մասնաւոր մասի մը քրտինքն առնելը, ուստի միայն ընդհանուր քրտանց հանգամանքը կը դիտցուին, այսինքն մարմնոյն զանազան մասերէն մզեալ քրտանց խառնուրդը:

Սովորականէն աւելի քրտինք հանելու համար լաւ կերպն է փորձելի անձր քրտնէած աւազանի մը մէջ դնել, պատեալ և ջեռուցեալ շոգիացեալ ջրոյ հոսանք, որով մզուած հեղուկը պատշաճ խողովակով մը կը ժողուի. այսպէս մէկուկէս ժամու մէջ նոյն անձէն 2500 կրամ քրտինք կրնայ հանուիլ:

Ըստ բնագիտական հանգամանաց ընդհանրապէս քրտինքը ջրոյ պէս թափանցիկ և լոյծ կը տեսնուի. անգոյն է, բայց դեղնագոյն ալ տեսնուած է, դալուկն և դեղնատենդ հիւանդութեանց ժամանակ, ինչպէս կանաչ և կապոյտ ալ մասնաւոր պարագաներու մէջ: Ըստ գունաւորութիւնը յայտնի կ'երևայ քրտինքով աղտեղեալ ձերմակեղինաց վերայ, և այս դիպուածոց մէջ այն գունոյն պատճառն է պարզապէս մաղձը գունաւորող երկու գոյացութեանց մէկուն գոյնը: Շատ խօսուած է նաև կարմիր և արիւնային քրտինքի վրայ, և իրացրնէ ասոնք արեւնաբղիտութիւններ են, որոնց ՚ի պատմութենէ ալ օրինակներ ունինք: Ի ուկանոս հռովմայեցի բանաստեղծը այս նկարագրութիւնը կ'ընէ. «Որչափ անցք որ կը գտնէ, կ'ըսէ, հեղանիւթ մը, բոլորէն ալ արեւան հոսանքներ կը վազեն», և դարձեալ. «Բոլոր անգամներէն արիւն կը քամուի և ամբողջ մարմինը ուրիշ բան չէ՝ բայց եթէ լայնաբերան վերք մը»:

Կսե արդի հեղինակներ ալ կը նշա-
նակեն որ ոմանք ներքին և բարոյական
խռովութիւններէ արիւն քրտներ են . ինչ
պէս քաղաք մը յարձակմամբ առնուած
ատեն քաղաքապետը տեսնելով տան-
ջանաց մահացու գործիքը առ որ դատա-
պարտեալ էր թշնամիէն , արիւն քրտներ
է . ինչպէս դարձեալ Կարողոս Թ. Կաղ-
զիոյ ան կրակոտ թագաւորը , պատա-
նեկութեան առոյգ հասակին մէջ մեռ-
նելով , ըստ Ը՛էզերեայ , մահուան ան-
կողնոյն մէջ անդադար կը շարժէր ու
կ'երերար և մարմնոյն ծակերէն և ա-
մէն գործարաններէն արիւն կը ցայտէր :
Բայց ինչ որ ալ ըլլայ , քրտինքի գունա-
ւորութիւնը քիչ տեսնուած երևոյթ
մըն է :

Վրտինքի հոտը ընդհանրապէս ան-
ախորժ չէ , այլ անուշ ու զանազան , և
բնասպառումներէն ոմանց խօսքին նայե-
լով , իւրաքանչիւր անձին մազին գունոյն
հետ վերաբերութիւն ունի , բայց աս
բանիս նկատմամբ դեռ որոշ բան մը
չգիտցուիր : Բայց աս յայտնի է որ կե-
րակուրները կրնան իրենց հոտը քրտին-
քին հաղորդել , ինչպէս զոր օրինակ
խստորը և նաև դեղերէն ոմանք , ինչ-
պէս գարշահոտ ասսան :

Բնդհանուր քրտինքը թթու է , բայց
անթինը ալքալեան . վերի ըսուած փոր-
ձին մէջ թէ որ նոյն անձին վրայէն
քրտինքի մեծ քանակ մը ժողուի , կը
դիտուի որ առաջին երրորդը թթու է ,
երկրորդը՝ չէզոք , միւսն ալ ալքալեան :
Թթու քրտինքը թէ որ շոգիացուի շուտ
մը իր հակազդեցութիւնը ալքալեան
կը փոխուի , ուսկից յայտնի կ'երևայ թէ
իր թթուութիւնը ազատ և թռչական
թթու մըն է : Ֆավր գիտնականը քր-
տինքին մէջ մեծ քանակութեամբ սու-
տիոնի քլորաւոր կամ ծովային աղ գը-
տաւ , իբր 2·25 կրամ առ լիդր , կաթ-
նատք , ալքալեան քրտնատք , միզանիւթ
և պարարտ մասունք : Բայց պարարտ
մասունքներն առաջ կուգան քրտանց ան-
հրաժեշտ խառնուրդէն մզման արտա-
դրելոց հետ , զոր իւրաքանչիւր մազին
կից ճարպային գեղձերը կաշիին վրայ

կը զեղուն : Բայց պարարտ նիւթերն են
առաւելապէս մարմնոյ վրայէն հագուած
ձերմակեղինաց աղտոտութեան պատ-
ճառ , զորոնք նորէն ձերմակեղնելու հա-
մար պէտք է ալքալեան թրջոց գործա-
ծել : Վրտանց ուրիշ պինդ տարերքը
դիւրաւ պաղ ջրով ալ կրնան ելլել , և
ասոնք երբեմն ձերմակ կեղև մը կը կա-
պեն ոմանց հագուստին վրայ և աւելի
հոն ուր անթը կը շոշափէ : Կերպասե-
ղէնք ալ կան , մանաւանդ սևագոյնները ,
որ քրտինքով շուտ մը կարմիր գոյն մը
կ'առնուն . պատճառն է այս հեղու-
կին սկզբան քիմիական ազդեցութիւնը :
Բայց բանիս գրեթէ դարման չկայ , միայն
առաջն առնելու համար լաւագոյն միջոց
կը սեպուի լայն հագուստներ հագնիլ ,
կամ լաւ և սրենք հագուստին ներքին
մասը քառուչուի թիթեղով մը պաշտպա-
նել :

Բնձինք կան որ ամենեւին չեն բրտ-
նիր . այս բանս անոնց կազմուածքին ար-
տունութիւն մըն է , և արտաքոյ կարգի
բացառութիւններ կը սեպուին : Բայց
բանիս նկատմամբ արտաքին բարեխառ-
նութիւնը և հետևաբար կլիման ալ մեծ
ազդեցութիւն ունին . բայց վարժու-
թեամբ ասոնց արդիւնքն ալ կ'այլայլին .
տաք երկրի բնակիչք աւելի նուազ կը
քրտնին քան թէ հոն նոր եկող օտարա-
կանները : Բարոյական այլայլութիւն-
ներն ալ մեծ պատճառ են քրտանց . ինչ-
պէս են նաև այն ամէն բան որ ջղերուն
կ'ազդեն , երկիւղ , ցաւ , ընչազեղ և ու-
րիշ քանի մը թոյներ :

Կոյացութիւններ կան որ քրտնեցու-
ցիչ կը սեպուին . այս բանս տարակու-
սական է : Յայտնի է թէ ասոնց բոլոր
ազդեցութիւնը մէջերնին ունեցած ջը-
րոյ մեծ քանակէն և բարեխառնութե-
նէն կը կախուի : Երջապէս նաև տկար
կազմուածքն ալ պատճառ է դիւրին ար-
տաշնչութեան :

Ոմանք կարծեցին թէ շան ցեղի կեն-
դանիքն ամենեւին չեն քրտնիր , և որով
հետև ասոնց վրայ կատաղութիւն ինքն-
իրեն կը յայտնուի , անոր համար ուզե-
ցին այս դէպքիս մէջ յարաբերութիւն

մը հաստատել : Այս ենթադրութիւնն ամենեւին փորձ մը չունի , ընդհակառակն ստոյգ է , որ քանի մը հիւանդութիւններ առատ քրտինք կը պատճառեն , մանաւանդ մահաբեր քիրտն ըստած հիւանդութիւնը , որուն գլխաւոր նշանն է չափազանց արտաշնչութիւն :

Առատ արտաշնչութեան մը վիճակէն կաշիին չորութեան անցնիլը անզգալի կերպով մը պիտի ըլլայ : Չափազանցութիւն պէտք չէ սեպել ան վտանգներն որ քրտնած պաղ ու սառուցեալ ըմպելիքներէն առաջ կուգան . վասն զի անոնց հետեւանքէն ամենածանր դիպուածներ կրնան պատահիլ , և գիտութիւնը այս դիպուածոց մէջ յանկարծական մահերու օրինակներ ունի , որ ուրիշ պատճառ չունէին : Առաջագոյն չարն որ կրնայ հասնիլ է շնչական գործարաններուն ախտանալը , որ ոչինչ նուազ երկիւղալի են : Ըստ Աերարայ անատեն աւելի պէտք է վախնալ երբ մարմինը շատ ջերմ է , ստամոքսը պարապ և ըմպելիքը ցուրտ ու առատ : Այսպիսի պարագայից մէջ խոհեմութիւնը կը պահանջէ որ պուտ պուտ խմուի . ջերմ և ալքոլական ըմպելիքներ՝ թէյ և Բժշչ սառուցեալ ըմպելիքներէն աւելի ընտրելի են . իսկ ասոնցմէ ալ նուազ փնասակար են գրգռիչ ըմպելիքները , ինչպէս է ըստի պաղպաղակը , քան թէ սառեցուցած պտղոց պաղպաղակները . վերջապէս եթէ վտանգ մը հանդիպի , աղէկ է գիտնալը թէ ջերմ ըմպելիք մը կրնայ շատ անգամ պաղ ըմպելիքէն եկած հետեւանայ առջէն առնել :

Քրտինքի արտաշնչութեանը դադարումը կրնայ առաջ գալ նաև ուղղակի կաշիին վրայ օդոյ կամ պաղ ջրոյ ներգործութենէն , և ինչպէս յայտնի է՝ աս վերջինս հանդիպեցաւ մեծին Աղեքսանդրի , որուն նաև զո՛հ եղաւ : () Դէն պատասպարուելու համար շատ լաւ սովորութիւն է անմիջապէս կաշիին վրայէն բրդէ շապիկ մը հագնիլ , ինչպէս որ գրեթէ շատ տեղ սովորութիւն եղած է :

Սմանց մարմնոյն այլ և այլ մասունքներէն աւելի կամ նուազ գարշահոտ

քրտինք մը կը բղխէ , որուն թէպէտ շատ անգամ կրնայ դարման տարուիլ՝ բայց յաճախ մեծամեծ վտանգներով . բայց ի մաքրութեան ինամքէն ուրիշ հնարք չկայ այս բանիս : Արտուի թէ մեծն Աղեքսանդր և Աույաս օրէնսագետը անուշահոտ քրտինք մը ունէին . այս զարմանալի դէպք մըն է որ հիմա երբեք չըտեսնուիր :

Սրբական անպատի արտաշնչութիւնն ըստուածն ալ նոյն առջի կանոնովն է , բայց աւելի թեթեւ կերպով կ'ըլլայ : Արբոր մենք ամենայնիւ հանգիստ ենք և երբ կաշիներնուս դպչելով կը կարծուի որ չոր է , ինքը նոյն միջոցին և անդադար կ'ընդունի իւրաքանչիւր քրտնաբեր գեղձերու բերաններէն հեղանիւթոյ ամենափոքր կաթիլներ , որ օդ տեսնելուն պէս շուտ մը կը շոգիանան , և այս շոգիացումն այնչափ աւելի երազ կ'ըլլայ , որչափ որ օդը աւելի ջերմ և մանաւանդ չոր է : Արդ ինչպէս որ հեղանիւթոյ մը շոգիացումը պատճառ է նոյն հեղանիւթը շոջափող մարմնոց պաղելուն , հետեւաբար որչափ աւելի արտաքին բարեխառնութիւն օգնէ շոգիացման՝ այնչափ ալ ընկղմեալ ջերմութիւնը կրնայի փոխարինելու և հաւասարակշուութիւն հաստատելու : Արբ օդը յագեալ է ջրոյ շոգիով , շոգիացումը և հետեւաբար փոխարինող ցրտութիւնն ալ չեն կրնար գործել . ինչպէս հաւասար բարեխառնութեամբ մրրկէ մը ետև աւելի ջերմութիւն կը զգանք քան թէ չոր ժամանակ : Այս անզգալի արտաշնչութիւնը , որ կաշիէն կ'ըլլայ , միջին հաշուով 24 ժամու մէկ հազարակրամ է ըստ Աւուլուզիէի և Արկէնի . բայց այս քանակութիւնը շատ կը նուազի ըստ այլ և այլ եղանակաց և ըստ ցրտութեան կլիմայից : Այս պարագայիցս մէջ շնչառութեան գործաւորութիւնները ուժերնին կը սաստկացնեն , բայց թոքը բաւական չըլլար ապուրիժելու քանի մը կենդանաւորեալ նիւթեր , ինչպէս է միզանիւթը . այն ժամանակ միզական գործաւորութիւնը կ'օգնէ մորթական շնչառութեան :